

երթալն ահրաժեշտ կարծեցեալ պաշ-  
տօնն ալ արդէն տարի մի է որ լրա-  
ցած է . իսկ այն Վեր . Լյախսկոպոսի  
վերադարձը Սասիսի Պ . Խրմբադրին  
կը հարցընեմք թէ ինչո՞ւ մինչև ցարդ  
ուշացած է : Օ՛ի եթէ այդ Վեր .  
Լյախսկոպոսն այդքան բանիբուն ,  
գործունեայ , աշալուրջ և ազգասէր  
է , ի՞նչպէս բան է որ իւր սեպհական  
առաջնորդական դէմն որոյ վրայ ե-  
պիսկոպոսութեամբ պսակուած է և  
որոյ մէջ այս քան հազար հոգի Հայ  
Ժողովուրդ կայ այնպէս երեսի վրայ  
Թողուցեր և գնացեր է Լյախսկոպոս ,  
ուր 150-200 հոգի հաղիւ կը գտնու-  
ւին , և այն տեղ կուղէ իւր ազգա-  
սիրական եռանդը ցոյց տալ մե՛ծ , մե՛ծ  
Լջգասիրութիւն :

Եյս Վերապատիւ Լյախսկոպոսն  
Լիկեղեցական կանոնաց կարծեօք ա-  
մենեւին տեղեկութիւն չունի . որ  
խըստիւ կարգիլէ առաջնորդներուն  
ուրիշ դէմերուն և վիճակներու վը-  
րայ չընանալ . ( այս եւս վնաս չու-  
նի վասն զի տարիքը դեռ քիչ է կա-  
մաց կամաց կը սովորի ) :

Ի . Լը հարցունեմք Պ . Խրմբադրին  
թէ այդ իւր անուանած Վեր . Լաջ  
նորդի հրովարտակն ու կոնդակն ար-  
դեօք ո՞վ տուած է . Լջգ . Վարչու-  
թիւնը արդեօք , — ո՛չ : Պօլոյ Սրբա-  
զան Պատրիարքն արդեօք առանձնա-  
կի , — ո՛չ : Ինչո՞ւ չհրատարակեց ՚ի  
լուր ամենեցուն . եթէ աս երկուքին  
մէկը անոր կոնդակը կամ հրամանը  
տուած են :

Վ . Պ . Խրմբադրին կըսէ թէ  
Վեր . Լաջնորդ երկու աստակ  
զարկած է . եւ այս իբր հեռագը-  
րէն առնելով կըսէ , Լրուսաղեմաց  
Պատրիարքն իւր հեռագրի մէջ ոչ  
երկու . և ոչ 12 աստակի անուն յիշած  
է , այս ալ հեռագրի վրան կարծիք

մի է : Իսկ զարնելու մասին որ անվա-  
յել ասած է , որ ոչ թէ անվայել է  
այլ բարբարոսական գործ է . բայց  
քանի որ նա անվայել բոսած է այս  
մասին իրրեւ արդարաւստ , Թող ըն-  
դունիմք Թող տալ :

Վ . Լրուսաղեմացի Վարդապետ  
մի բոսած է . այս վարդապետը Սասի-  
սի Պ . Խրմբադրին շատ լաւ կը ճա-  
նաչէ և իրեն հետ շատ տեսութիւն  
ըրած է . որոյ անունն անգամ չկրնար  
յիշել այս տեղ , և առ ոչինչ համարե-  
լով մի մէջ կը բերէ . և անօրինող ու  
կարգէն և չափէն դուրս ելած Լյ-  
ախսկոպոս մը Վեր . Լաջնորդը  
կ'անուանէ :

Իոյր խմբագիրները նմանապէս  
և Սասիս շատ Լյախսկոպոսներու և  
Վարդապետներու անկարգ և ասօրէն  
ընթացքը հրատարակած են , և շատ  
լաւ են ըրած անոնց ուղղութեան  
համար . իսկ այս Լյախսկոպոսի ինքնա-  
կոչ Լաջնորդի ասօրէն , եպերեի  
և զգուելի ընթացքն թէեւ մինչեւ  
հիմայ և ոչ մէկ լրագիր հրատարա-  
կեց , բայց և ոչ մէկու շողբորթու-  
թիւնը ցարդ տեսած ենք :

Եւ այսօր Սասիսի էջերուն մէջ  
այս տեսակ վայրենական գործի մը վը-  
րայ ներողութեամբ և գրեթէ ան-  
յարմար խօսիլը պիտի զարմացնէ ան-  
չու շա շատերը :

Փ . Վ .

## ԺԱՄԵՆԱԿԱՊԻՆԿՆԵՐ

Յունիս տասն և երկու ուրբաթ  
երեկոյին . Սուրբ քաղաքիս մէջ ամե-  
նայն ուրախութեամբ կատարուե-  
ցաւ ( ) Գոստափառ Սուրբան Լյախսկ  
Լիւիլ իսն մեր խնամաւատ Կայսեր



դահակաբաժնի տարեկան արժեք : յամբ  
12 ին սկսան թնդանդայ բարձր օրո-  
տու մեկն արձակիկ և բաժանառու  
թիւներն ըրալ ամեն տեղ, որք քա-  
ղարիս շքեղութիւն կը կրկնապատկէին  
նաեւ բարեխմբու աշխարհաց ոչ առ-  
կաւ սիրտը գրաւեց Սուրբ վանուցս  
Կիստաթի Նորին Վահագնաբաժնեան  
բրաժ վայելուչ եւ շքեղ զարդերն՝  
որք օր յառաջ պատարաստուած էին  
Վանուցս գործարհ գրան առ ջեւ : Նորին  
կրօնաբաժնեան պատկերը գրուած էր  
գրան վրայ գեղեցիկ ծաղկակերտ շքե-  
ղապատեալ, և չորս կողմը շատ մը  
կանթեղներով և լապտերներով լե-  
ցուն, որոնք կարծես ցերեկեան լու-  
սաւորութիւն կը ներկայացնէին, չը  
մոռնանք նաեւ արանայ եւս բրաժ աղ-  
ղեցութիւնն ամեն անհատի արտին  
մէջ : մինչեւ ժամը վեցին միջոցները  
այսպէս շարունակուեցաւ, և ամեն  
օր երկար օրեր մտղթերով իրենց ( )  
գոտաախա Սուրբ մանին կենաց վեր-  
ջացւցին հանդէսը :

— Յունիս վեցին ժամը 11 1/2 ի մի-  
ջոցին շարժ մը տեղի ունեցաւ քաղա-  
քիս մէջ վայրկեան մը տեւողութեւ,  
բայց երբեք փոքր միտա մը անգամ  
չպատճառեց և ոչ մէկ տեղ մը :

Սինչեւ ցարդ շատերը քաջ գի-  
տէին որ շարժը այն ատեն միայն պա-  
տահի երբ հոգմը բոլորովին կտրէ իւր  
շնչառութիւն : Նիրաւի քաղաքիս մէջ  
ամառուան ատեն քիչ տար չ'ըլլար,  
սակայն այսու ամենայնիւ այս ամիս  
ներն գրեթէ զովացուցիչ եղանակաւ  
կ'անցնին և անցան, նայն իսկ յիշեալ  
շարժին պատահած օրն ալ գեղեցիկ  
զով օդ կը բանէր :

— Ինչպէս որ ուրիշ տարիներ նմա-  
նապէս այս տարի Սրբոց Կայիան  
եանց տօնախմբութեան օրը, քաղա-  
քիս Հայ օրհորդաց հանդէսը կա-

տարուեցաւ յիշեալ կուսանայ ա-  
նուեր կրող դպրոցին մէջ :

Հանդիպին ներկայ էին Մեն,  
Սրբազան Վատրիարք Հայրը, Վեր-  
Կայիսկապոսը և փարդապետը, նմա-  
նապէս օրհորդաց ծնողաց խումն  
բազմութիւնը որոնք իրենց զաւակաց  
ունեցած յառաջագէժ քոյրերն կու-  
ղէին տեսանել աւրախ սրտիւ : Հան-  
դէսն սկսաւ անտէր Հայաստանի տը-  
խաւը և միանգամայն սրտագրաւ եր-  
գերով, և օրհորդներէն մին յատեան  
ներկայանալով սկսաւ առաքինութե  
վրայ ճառել որուն մէջ կ'իմացնէր իւր  
ընկերակցացը, թէ մարդիկ առաքի-  
նութեամբ միայն կրնան իրենց ցան-  
կալի եղող երջանկութեան հասնիլ,  
և կը յորդորէր զանոնք առաքինու-  
թեան հետամուտ ըլլալ իրեն առա-  
քինի ապրիլ և մեռնիլ, օրինակ բե-  
րելով Սրբոց Կայիանեանց անմահ  
յիշատակը : Կտր յաջորդեցին դար-  
ձեալ երգեր, և յետոյ բանախօսա-  
թիւն մը, որ արդի իւր կարուսթիւն-  
նէն վեր բաներու ձեռնամուխ ըլլա-  
լով վնասուածներն կը նկատէր : Վը-  
գային Հանդէսներուն Վըզին մէջ ինչ  
ներկայորժութիւններ տեսնալը գրե-  
թէ շատերուն յայտնի ըլլալով հոս  
վերստին կրկնելու հարկ չկայ, ուս-  
տի ինչպէս որ ուրիշ հանդէսներ  
նմանապէս այն հանդէս անշուշտ  
ոչ առկաւ ուրախական զգացումներ  
պիտի ծագէ ուսումնասէր սրտերուն  
մէջ :

(Օրհորդաց լիցնէն անմիջապէս  
ետը Ս. Վատրիարք Հայրը համա-  
ռօտ առնապատկութիւնը բրաւ, որով  
կը յայտնէր թէ, «մարդիկ պէտք չէ որ  
իրենց յոյսը ուրիշ մը վրայ դնեն,  
քանի որ կ'ըսէր աշխարհս փոփոխական  
է՝ անշուշտ անոր ենթակայներն ալ փո-  
փոխական կ'ըլլան, որովհետեւ անուա-



նի հարուստներուն քիչ օրուան մէջ աղ-  
քատու թեան լուծին տակ խնայը շատ  
անգամ յայտնի տեսնուած է. ուստի  
ծնողք պարտաւ որ են իրենց գաւակաց  
յառաջադիմութեանը համար ամեն  
ջան ի գործ դնել որպէս զի անոնք  
կարող ըլլան նոյն գիտութեանն կամ  
օրհնատին միջոցաւ անցեալէն իրա-  
տուիչ ներկային մէջ խոհեմաբար շար-  
ժիլ և տպառնին դուշակելու չեղբշա-  
ղոյց իւր խօսքը օրհնելով զանոնք. նա  
և քանի մը վայրկեան եւս ( ) րիտդաց  
ձեռագործներն աչքէ անցուելով,  
որոնք յիշեալ օրիորդաց ունեցած յա-  
ռաջադիմութեանն յայտնի կ'ընէին,  
մեկնեցան բոլոր Հանդիսականք:

— [Մտոյ 25] Ետայի մարդարեւի տո-  
նոսմբութեան օրը՝ կատարուեցաւ  
նաեւ Ետայի Ս. Պատրիարք Զօրան  
ուան տարեգարծը: Եւս օտեան ժա-  
մերդութեանն ետքը բոլոր միաբա-  
նութիւնը գնացին ի Պատրիարքա-  
րան, ուր դպրոցի աշակերտներն մէ-  
կը տարեգարծի շնորհաւորութեան  
ուղերձ մը (առ Ս. Պատրիարքն)  
կարդաց, այս հանդէսն վերջը երե-  
կոյնի ալ Վանուցս հասարակաց սեղա-  
նատուելը հացկերպթ մը տրուեցաւ,  
ուր ներկայ էին նաեւ քաղաքացի ե-  
րէւելիները:

— ( ) գոտապիտ Սուլթան ԱՅՏԻԼ  
Ը. 212 խան մեր գթառատ Արայեր  
իւր ամեն Հարստակաց յառաջադի-  
մութեանը համար ունեցած իղձն ու  
փափազն արգէն ամենուն յայտնի  
է, և գրեթէ շարունակ թէ Աղգային  
և թէ ուրիշ Աղգաց լրագիրներու  
մէջ կը լուրի:

Մհաւասիկ ասոնցմէ մէկն ալ հե-  
տեւեալ հարցաքննութիւնը կրնայ  
համարուիլ, որ կատարեցաւ ամսոյս  
12 ին քաղաքիս նորին Արայրութեան  
հրամանաւ հաստատուած Րիւտիւ-

է անուն Գպրոցին մէջ, ի ներկայու-  
թեան Սիւթեարիք Վսեմ. Քեա-  
միլ Փաշայի և ուրիշ երեւելի ան-  
ձանց: Աշակերտաց քիչ ժամանակի  
մէջ ունեցած ուսման յառաջադի-  
մութեանն թէ Տաճկերէնի և թէ  
Գաղղերէնի մէջ, մեծ գովեստից  
արժանի է, և իրենց Վարժապետաց  
անխնջ աշխատութիւնն իսկ կը  
յայտնէ: Երանի թէ ամեն տեղ այս  
պէս ուսման արձագանքները լուե-  
լով, բոլորովն հալածուէր ագիտու-  
թեան ստուերը:

Յիշեալ գպրոցին առաջին վար-  
ժապետ Կոլու Պէքիր էֆէնտին  
քննութեան մասին ի հրատարակու-  
թիւն խրկած Տաճկերէն թուղթը օ-  
րինակելով կը դնէ մը հոս:

Այլի մարիք վայելի Հաղե-  
թի Փատիլահիտէ, Գուտու շէրիք  
Քիւստիւէ մէքթեպինին իմթիհան  
վագթը թէ դարբիւս էյլեալիկնուն,  
պու սէնէի միւսաբէքէտէ շէհր  
թէ մուգիւն օն պէշինճի կիւնի իթի-  
պարի իւէ՝ Սէքթեպի միւսաբ տէ-  
րունիտէ Գուտու շէրիք Սիւթե-  
արիքի Սաաթեթլու Քեամիլ Փաշա,  
վէ ֆաղլիթլու Սուլա էֆէնտի,  
վէ Ետպիրի Շահանէ լիվալէրինտէն  
Սաաթեթլու Սուլթաֆաֆաշայի սա-  
յիր իւմերաի Վքերի վէ Օտայիթան  
վէ վիւճուհ պէլտէ հաղարաթլէրի հու-  
ղարէրինտէ ուսուլու վէճիլէ Մա-  
պիտէն վէ թիւքթիտէն սիվալ օրուան  
էսիւլէլէրէ պէա գատարէլ իմֆեան  
էճվէպէի լաղլմէի իրաա էյլեալթիւ-  
րինտէն վէ պու անէ գատար թաալիմ  
էյլեալթիլ իսաթթը սիւլիւսիւ տաիի  
իրաա էյլեալ պիլինճի տէրէճէտէ  
պէսէնտիտէ օրուսու պիմթիհան իսե-  
լա օրաւգտան սօնկրա, վաճիպէի  
վիմթիթ օրան տօվայի Փատիլահիլի



էտատէն տնկրա, շակիրտան ծիւմ-  
լէսի պիրտէն պիլէնտ ամազ իլէ իւչ  
քէրրէ Փատիւաճըմ չօգ եաշա տէ-  
յուպ մէճլիսի խիթամ բէզլեր օլ-  
մուշ տուր :

Վ է շակիրտան մուճա իլէ հիմին պու-  
պապտէ օլան զայրէթլէրինտէն անկ-  
լաշլուրդընա կէօրէ, ազ վագրթույ  
չօգճա իլուճ վէ մաարըֆ գէսպ էյլէյէ-  
ճէքլէրի ճիւմլէնին միւսէլէմի օլուպ,  
վէ պիրտէ պու տէրէճէտէ պուլուն-  
մալէրի մըհա Խօճալէրինին հիւս-  
նի թէտպիրի վէ զայրէթքէշլիկի ճի-  
հէթինտէն օլտուղու ճիւմլէնին մա-  
լիւմիւտիւր : Վ է Գուտու շէրիֆ  
տախի էլճէրի ճիհէթ սայրը պէլտէ,  
լէրէ գըյաս թութուլմայուպ, էլէ-  
նէյի մուխթալիֆէ իլէ մուխթալիտ  
օլտուղունտան, Գըրանարզ լիսանընը  
թաալիմ էթմէք իւզըն պիր մուալլի-  
մին լուղումի կէօրիւնմէսի իճապ էթ-  
միշ իտէտէ, սայէի Փատիւաճիտէ օնու-  
տախի պիր գաշ մահ մուգատտէ մթա-  
յինի վուգուհ պուլուպ թալիմէ միւ-  
պաշրաթ օլունտուղունի իֆատէ  
պապինտէ պէյանը հալէ ճիւրէթ գը-  
լնտը :

### ԵՐՈՒՍԱՂԵՄԱՅ ՄԷՋ ԶՈՒՐ

Սողոմոնեան Տաճարի բակին հիւ-  
սիւսային տրեմտեան անկեան ետե,  
ուր Արքունի զօրանոցն է, այն զօ-  
րանոցի ետեւի արեւմտեան պատին  
յատակի ճանտարհին ներքեւ եր-  
կու հարիւր կանգնոյ չափ երկայնու-  
թիւ և տասն կանգնոյ չափ խորութիւն  
խոշոր քարերով ամենահաստատ շինու-  
ած կամար մը բացուեցաւ, և կ'երե-  
ւի որ Աղէկիայի ժամանակէն շինուած  
ըլայ, և մինչև ցարդ անձանթ մնա-  
ցած եր, որոյ յատակը գտնալու համար  
սաստիկ եռանդ ետալ կ'աշխատին բո-

լոր հողերը դուրս հանելով, և արդէն  
եօթըն կանգնոյ չափ խորութեան  
հասած են : Այս կամարին սկիզբը  
զօրանոցի ետեւի կողմերէն սկսելով,  
կ'երթայ դէպ ի հիւսիս յարեմուշ : Ա-  
տին մայրապետաց նոր շինուած վա-  
նուց ներքեւն ի վեր, երկու հարիւր  
կանգնոյ չափ երթալով կը հասնի հաւ-  
տատուն պատի մը առջեւը, որուն  
մէջ տեղն դուռ մը կոյ որ այժմ դու-  
ցուած է, անկից հաստատուն սան-  
դուխով մը վար կ'իջնայ, և կամարին  
մէջ բոլորովին հողով լեցուն ըլլալով,  
սանդուխին որչափ խոր իջնալն յայտ-  
նի չէ : Այս հողը ըստ ամենայնի  
յայտնի է որ վերջին ատեններս ըլլ-  
ուած է այս տեղ, Ատին մայրապե-  
տաց շէնքերը շինուած ատեն ատկէ  
3-4 տարի յառաջ, և նոյն վանուց հի-  
մերը փորուած միջոցին այս ջրոյն մէկ  
ճիւղը դուրս ելաւ զոր շատ մարդիկ  
տեսան, որ այն ատեն ալ հռչակուե-  
ցաւ, թէ մեծ ջուր ելած է շէնքին  
հիմերէն :

Այն ժամանակներ այս ջուր ելե-  
լու հռչակը շուտ խափանուեցաւ, և  
այն ջուրը Ատիններն իրենց շէնքին  
գործածելով վերջը ծածկեցին, կ'ե-  
րեւի որ այս կամարին տակն եղած  
ըլայ նոյն ջրոյն աւազանը կամ անցքը :

Կամարին մէջ տեղի հողը ըստ  
բաւականին վերցած է, և պատերուն  
տակի կողմէն կ'երեւի ջուր եղած  
ժամանակի պատին երեսի կանանչու-  
թիւնը, որ հիմա բոլորովին սեւցած  
է և կարծրացած միանգամայն :

Կամարս իւր հիմունքէն մինչև  
վերը սրբատաշ քարերով է կազմեալ  
հաստատուն, կամարին վրայ կարգաւ  
քսանի չափ հօրի բերաններ կան ու  
րոյ երկուքը բացուած են հիմա, որ  
քիչ մը հարաւայ մէջ տեղերը կ'իջնան  
զրէթէ, այս բերաններուն տակի հո-



ղերը պարպելով տակը ջուրի մը հա-  
սած է, որ դործաւորներ մէկ աման  
հող պարպելով մէկ աման ալ ջուր կը  
պարպեն :

Կամարը ճանապարհին յատակէն  
երեք կանգնող չափ խոր բլրալով, և  
կամարին մէջ հողն ալ 16 կանգնաչափ  
բայուելով այս ջուրն ելած է :

Կամարին հարաւային կողմը արեւ-  
ելելեան պատին ետեւ կամար մը եւս  
բացուած է, հասարակ դարերու կա-  
մարներէ մեծ, որ դեռ բոլորովին բա-  
ցուած չէ և աւաղանին յատակն ըլ-  
լալ կը կարծուի, այս կամարէն ան-  
դին ևս ուրիշ մ'ալ կայ առջի կա-  
մարէն աւելի երկայն և լայն դար-  
ձեալ սրբատաշ քարերով, և վրան  
ալ մէկ կարգ հորի բերաններ դար-  
ձեալ : Կը կարծուի ալ որ այս կամար-  
ները մէկ մեծ գետի մը ջրանցքներն  
ըլլան, և այս տեղերն ալ ինչպէս քա-  
ղաքիս շատ տեղերը, աւաղանի նման  
յօրինուած քաղաքացւոց ջուր առ-  
նելու համար :

Չրանցք ըլլալուն մեծ ապացոյց  
մ'է առաջին կամարին հարաւային  
արեւմտեան անկիւնը եղած անցքը,  
ուրկէ հազիւ երկու հոգի մէկտեղ  
կրնան անցնիլ : Այս նեղ անցքը մէկ  
մեծ ժայռի մը մէջը փորուած է ճա-  
նապարհի յատակէն մինչև 15-20 կան-  
գուն խորութեամբ, և այս անցքին  
մէջ ալ դարձեալ երկու կանգուն  
բարձրութեամբ ջրոյ կանանչութեան  
նշանները կան նոյնպէս կարծրացած :

Այս նեղը կ'երթայ մինչև Աղու-  
մանեան Տաճարի տակը հետզհետէ  
խորունկնալով : Ասկայն այս նեղին  
մէջն ալ դարձեալ հող լեցուած է, և  
այս հողն երթալով այնչափ կը բարձ-  
րանայ որ մինչև 45 կանգուն բարձ-  
րութեան կը հասնի :

Ահլին մէջ ալ տեղ տեղ լեցուած

հողերը տիղմ են դարձած, տեղ տեղ  
ալ այն տիղմերուն մէջ քար լեցուած  
ըլլալով քարացատակ մ'է դարձած :

Վսեմ. Քեամիլ Փաշային սաստիկ  
հրամաններն անխնջ կաշխատեցը-  
նեն ժամ յառաջ մաքրելու և կա-  
տարելու թեան հասցրնելու համար .  
և Ս. Լըռուսաղեմի համար նոր տարիմի  
պիտի սեպուի անշուշտ այս ջրոյն գիւ-  
տը, որ հացէն աւելի կը սեպուի  
Քաղաքիս բնակչաց : Սուրբն աւելի  
է ասել որ այս գործը գլուխ տա-  
նելու համար հոգ տանող Ս. Լըռու-  
սաղեմի Վսեմ. Քեամիլ Փաշան որքան  
գովութեան արժանի է իւր անխնջ  
աշխատութեամբն :

Հետզհետէ յայտնուած հնութիւ-  
նները կը հրատարակեմք Սիւնի միջո-  
ցաւ ի տեղեկութիւն հասարակաց :

— Գեր. Սահակ Լըքեպիակոպոսի  
և Տիմոթէոս վարդապետի Հասկէշ-  
տանէն վերադառնալէն ետքը Քա-  
ղաքիս Լնդղիոյ Վեմ. Հիւպատոսին  
միջոցաւ Սրբազան Պատրիարք Հօր  
հարցուեցաւ երկու անգամ այս  
ճանապարհորդութեան համար եղած  
ծախուց որքանութիւնը : Լըրկու հար-  
ցումներուն ալ պատասխանուեցաւ  
Ս. Պատրիարքէն, որ Լղգին կողմանէ  
եղած այս փոքրիկ մարդասիրական  
աշխատութիւնն կը ինդրեմ ամենայն  
թախանձանօք՝ որ Լնդղիոյ Սեծաղօր  
Տէրութիւնն ընդունի սիրով : Լը այս  
ընդունելութիւնն ընելով աւելի պի-  
տի քաջալերէ համայն Լղգս առ ինքն  
ունեցած մարդասիրական զգացմանց  
վրայ, և ասոր համար իսկ փութա-  
ցաք մինչև Հասկէշտան գերիներ  
ազատելու համար գրեթէ գիտու-  
թեամբ գերիի վիճակի մէջ խրկել  
միաբանութեանս անգամներէն երկու  
Գեր. Նուիրակները :



Այս հարցմանց և պատասխան-  
ւոյն վրայ վերադառնալով խորհրդածոյս հար-  
ցուեցաւ Վսեմ Հիւսիսատոսի կողմէն,  
թէ անպատճառ պէտք է Տէրութիւն-  
թիւնն իմանայ : Այս ասով խորհու-  
որ կրտսեր Անգղիոյ Տէրութիւնն Ագ-  
գիդ քրտած այս մարդասիրական գոր-  
ծը պիտի մտնայ , երբեք ոչ : Անգ-  
ղիա միշտ պիտի գիտնայ , թէ Ագգիդ  
և թէ Չեր մարդասիրական զգա-  
ցումը զոր ցուցուցիք Անգղիոյ Տէ-  
րութեան , և այս սրտի և զգացման  
մէջ : Իսկ Չեր մարդասիրութիւնը  
մեզ համար ընդունելէն վերջը անոր  
համար եղած ծախքն ալ Չեր վրայ  
ձգել ասիկայ ալ իրաւանց դէմ ըլլա-  
լով , Տէրութիւնն ամենեւին աննե-  
րող է , և կուզէ իմանալ ճանապարհ  
հորդութեան ընդհանուր ծախքը  
նուիրակաց տօմարէն :

Ասոր վրայ այն ատեն Ասիական  
տօմարին օրինակն յանձնուեցաւ Վսեմ  
Հիւսիսատոսին , որոյ գումարն էր  
ընդ ամենը 1025 (Յամանեան լիւրս :

Այսպիսի ասիական գումարն ամբողջ  
1025 (Յամանեան սօկի լիւրս Անգղի-  
ոցոց Հիւսիսատոսարանէն յանձնուե-  
ցաւ Վ. Պատրիարքին յունիս 23 ին  
իրիկունը :

Հիւսիսատոսի միջոցաւ ստացաւ ի-  
րը տուաւ Վ. Պատրիարքը թագու-  
ւոյն մարդասիրական գթութիւն հայ-  
ցելով հանուր Ագգիս վրայ , և յայտ-  
նելով որ թէ Ագգիս և թէ Վ. Յակովբայ  
Սիւրբանութիւնա աւելի կը  
փափագէինք , որ կարենայինք ջն-  
դունիլ այս ծախուց վճարը :

— Ըմոյս 26 ին Ասորեաց ընդ հա-  
նուր կուսակալ Վսեմ Բշիտ Փաշան  
Այրուսագէմ հասաւ . Աբեայի և  
Նապլուսի (Սամարիա) վրայով դառ-  
նալով : Արին Վսեմութիւնը գիմառ-  
րեցին քաղաքիս Առաւմարիչ Վսեմ  
Քեամիլ Փաշա , Հիւսիսատոսներն , Հա-

յոյ և Յունաց Վ. Պատրիարքներն ,  
ու շքեղ հանդիսիւ մտաւ քաղաքս :

— Վերջին օրերս Այրուսացի քանի  
մը վարպետորդ իներ քաղաքիս մէջ  
սենեակ մը բանալով , գրասեղանի մը  
վրայ գլուխ մը դրած երկերկու զըշ-  
ամէն տեսնելու եկողներէն կ'առնեն  
եղեր , այնպէս մ'ալ կը ներկայացնեն  
եղեր որ միայն կտրած գլուխ մ'է ,  
որ կը խօսուցի տեսնելու եկողնե-  
րուն հետ : Այրուսագէմէն վերադառ-  
նալով երբ Յարպէի մէջ ալ կը ներկա-  
յայնեն այս խօղը ուրիշ աւելի վար-  
պետորդի մը վառօգով խառն մէկ  
սիկար շինելով կը հրամայէ նոյն գլու-  
խուն , նա տխուր ծիւղու ատեն  
երբ վառօգը կը բռնի , երեսն այրե-  
լով գրասեղանին մեջէն ամբողջ մարդ  
մը դուրս կը ցաթկէ :

ՆՈՐ ՀՐԵՍԱՐԻՈՒԹԻՒՆՔ

ՀԵՆՐԻԿՈՍ ԵՒ ՄԱՐԻԱՄ

Կ Ա Մ

ԵՐԿՈՒ ՈՐՔԵՐԸ

LES DEUX ORPHELINS

Իտրոյալէպ տիկին Բենեարի փո-  
խեաց Նի Վաղդիւրեւել ազատ Թարգ-  
մանութեամբ Յովհաննէս Թադէոս  
սեան Աստէմիշի :

ՀՐԵՀԱՆԳ ՍԻՐՈՅ

Ի պէտս Սանկանց դպրոցաց աշխա-  
տասիրեաց Պատուելի Յովսէփ վար-  
ժապետ (Բալեղեան : Վ. Գրոյ վիա-  
յութիւններէն հանելով կը սորվեցը-  
նէ մանկանց սիրելու պարտքերն .  
զՊատուած սիրել . ընկեր սիրել , եւ  
թէ ինչ եղանակաւ : Սանկանց ու-  
սանելու ամենահարկու որ դրոյկ մը  
ըլլաւն վրայ խօսելու հարկ չիայտը-  
ղէն իւր նիւթը քայցայցաւ կը վիայէ :